

տաղաջափութեան մօտենալու յափ էլ ներդաշ-
նակ է եւ սահուն . կոն այսպիս կտորներ .

« Երաց զլան իւր եւ ասէ » : Կամ ուրիշ
տեղ . և Եւ պատասխանեց խելօք ու բարի պա-
տասխն նորան » :

Եթէ Գեօթէն այս նիւթը գտնելիս ասաց ,
թէ մարդ իւր կեանգում լոկ մի անգամ կարող
է գտնել այդպիսի նիւթ , թող ներուի ինձ էլ
ասել , որ մի անգամ կարելի է այդպէս մշակել ,
այդ էլ :

« Հերման եւ Դորոթէա » յի ընթերցողն իսկոյն
նկատում է , որ այդ գրում գործող մարդիկ
բոլորն էլ առողջ միրնդի անգամներ են , ինե-
լոք , զուարթ , ապկելու եւ աշխատելու ձգուու-
մով լի : Այս տեսակէտից . Եթէ համեմատու-
թիւն զնէնք « Վերթիրո » ի , « Ֆառուտա » ի եւ մեր
պէմային մէջ , թիրեւս կարելի էր եղարկացնել ,
որ մինչեւ « Վերթիրո » ը մեր կ'ոգեւորչ մեր
որոշ կիւանդու վայրկեաններին , մինչզեռ « Յաւ-
ուսատիք վիթիւարի խոյացունները բացառիկ ան-
համեսէր են ըլրունիլ ամբողջովին , ընկակա-
ռակը « Ազրուն եւ Դորոթէան կը սիրուի միշտ
եւ ամէնքց իւրաքանչիւր մարդ կարող է մնե
բաւականութիւն սահանալ նոր ընթերցումից եւ
ամէն մէկն իւր չափով . իսկ բոլորս միասին
պարզօրէն կ'ըմբռնելք այս երկի մէկ ծալրից
միւրը կարմիր թէլի նման անցնող այն գաղա-
փարը , թէ սիրոյ ընտրութեան մէջ ամուսնու-
ցողին է մնում իսպաս այս կամ այն էակի ճեռքը
խնդրելը . դա սրտի մաղեկի է , հետեւարար
սրտին պէտք է նետեւել . կողմանկի յանձնա-
րարականները թոլորովին աւելորդ են . էրնէ՛կ
ուժ սրտի պատգամին անխարժախ կը լինի :

Մի կէտ է մնում պարզելու : Ըստ իս , եթէ
կայ՝ մի կոր , որ անյաջող է այս երկուու , դա
նախերգանքն է , գոնէ դրս մնծ մասը . եթէ
ընաւ էլ չի կցուի պօէմային , դրանով ոչնչ
կորցրած չը լինի գործ :

Այդ նախերգանքում Գեօթէն իւր առաջ
գրած մի շարք ոտանաւորների պէտ թշնամա-
րար խօսող քննադատներին է ուղղում որոշ
տողեր . այս գործի հետ կապ չունի զա . առանց
կենսագրական կողմնակի ծանօթութիւնների
անհամականի իսկ է , եւ , բայց այդ , առար-
կայական այս սիրուն պօէմայի վճիտ հոսանքին
մէջ զառնում է նիթակայական մի խոշնդոր .

Digitised by

կամ թէ Վոլֆը ի՞նչ է ցոյց տուել Հոմերի մա-
սին , զա էլ մենց չի հետաքրքրում այս գէպ-
քում . այդ միեւնային նախերգանքում Գեօթէն
նեւունին կարծիքներին հակառակ լինեն իրոք թէ
ակնարկելով՝ ասում է , որ ոչ մի անունից ինքը
չի վախենում , ոչ մի զօգմա իրեն չի կաշկան-
դում . թող ներուի ասել , որ Գեօթէն այնչափ
կատարեալ համարուած հանձնան էլ թիրեւս
ընթերցողին չարգիէ դիտելու , որ աւելորդ
են նախերգանքի նաեւ այն կէտերը . ուր մու-
սային է իրմուն ինչպէս հսկում . զուտ ոչալա-
կան այսպիսի մի գործում անտեղի եւ կերծ են
այդպիսի ձեւերը մեր ժամանակում : Խննիրորդ
երգի սկսուածքումնէ դիմում է մուսային այն
բովէին , եր երկու սովորական մահկանացու-
նելերինին տեղը տուն են մտնելու , մարդիկ ,
որոնց ճանաչուելու չափ կենդանութիւնը յան-
կարծ , անսպասելի կերպով , աղարաւում է եւ
մննիք իմանում ենք , որ սխալուած ենք , հէ-
քեաթ էր պատմածը : Բարեբաղդաբար բացառիկ
կէտեր են արանք « Հերման եւ Դորոթէա » յի
նման մի անթառամ երկի մէջ :

Փարիզ . ՄԱՍԻՒԻ ՄԱՏԻՆՃԵԱՆ

(Հարունակելի)

ԱԶԱՏ ՄՏԱՄՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ

Ի ՀՐԱՄ

Սեպտեմբեր 20ին բացուեցաւ ի Հռոմ Ազատ
Մտամման մնե Համաժողովը , կազմակերպուած՝
Ազատ Մտամման Միջազգային Դաշնակցութե-
նէն , զոր հիմնած են , 1890 օգոստոս 20ին ,
Պիւսնէր , Լիպանիսիթ , Հերակլիթ Սփենսէր ,
Մոլիսքոթ , Կլեմանս Ռուայէտ , Զարլզ Պրետ-
լուու , Տ. Մ. Պեննէր , Սեղար տը Փեր , Ռամն
Քիէս : Այս համաժողովը տասներորդն է որ
տեղի կ'ունենայ 1880էն ի վեր . բայց առաջին
անգամն է որ նոյն իսկ այն քաղաքին մէջ ուր
կը գահէ պապութիւնը , կաշկանդուած մոտ-
ծումի միջնարկողը , ազատախոններու գումա-

A.R.A.R. @

ըում մը հանգիստաւորապէս հոչակեց մարդկային մոտածման բացարձակ ագատութեան իրաւունքը. եւ այս ցոյցը եղաւ աւելի մեծաչուք, հզօր ու լայն քան մինչեւ ցարդ տեղի ունեցածները : 1000ի մօտ անձեռ մասնակցեցան այդ Համաժողովին, Մարանայէն, Անգլիայէն, Ամերիկայէն, Ասպանիայէն, Պելճիայէն, Գերմանիայէն, Աւրուարիայէն, Զուլյեղիայէն, Իտալիայէն : Ազատականութեարու այդ բանակին մէջ կար նաև. — մըր ընթերցողները հաճոյքով պիտի իմանան այս մանրամանութիւնը — Հայ մը, Պ. Մ. Մանկասարեան, Զիքափի Ազատախոհական Ընկերութեան մձանուն բանախօսը, Ամերիկեան ազատախոհութեան իր ներկայացուցիչ՝ Համաժողովին գացած, և որու մասին մասնաւոր յօդուածով պիտի իսկ Անահիթի յաջորդը թիւեւքն մէկուն մէջ Խոսական կատարութիւնը թոյլ տուաւ որ Համաժողովը գումարուով պաշտօնական չէնքի մը: Հոռոմը համալսարանին մէջ . բայց համալսարանին ո եւ է սրանը անխարող ըլլարով պարագակի այդ խուռն բազմութիւնը, Համաժողովը գումարուեցաւ . Համալսարանին ընդպարձակ բակին մէջ: Փրոֆեսոր Սերճի, իտալացի մեծանուն գիտուուն, որ մնացի մամնաւորապէս սիրելի է նաեւ այն հայասթրական զգացումներով զոր արտայայտեց Խոսական վերջին միթւնիներուուն մէջ, նախագահեց Համաժողովուին եւ բազման ճառն արտասանեց :

Պատուոյ նախագահ ընտրուեցան Հեքիլ՝
Գերմանիոյ համար, Պերթվլօ՝ Ֆրանսայի հա-
մար, Մատուլէ՛ Անգլիոյ համար, Սալմենըն՝
Սպանիոյ համար, Նովիկաֆ�՝ Իտալիոյ համար,
Պիունիան՝ Նորմանիոյ համար, ԼոմպրոզՌ՝ Իտա-
լիոյ համար :

Էլոնսթ Հեքել, Գերմանացի տիեզերահայակի խմբագութեաւունքը, հակառակ իր ալեւոր տարիքին, յանձն առած է մինչեւ Հռոմ ճամփորդելու ներդութիւնը եւ Համաժողովին փայյն ու նշանաւ կութիւնը բազմապատկեց իր ներկայութեամբ Ազատախոնական շարժման մասին ընդհանուր տեսութիւնս մը ներկայացնելէ յևոյ, Հեքել առաջարկեց որ Համաժողովը խրախուսկան ուղևրձ մը դրիէ Ք. Փ. ումակին ջատագովելով անորդ մղած գեղեցիկ պաքարան ընդդէմ կրօնական բանապետութեան. այդ առաջարկութիւնը ընդունուեցաւ բուռն ծագութեաց առաջարկութիւնը :

Համաժողովին օրակարգն էր հետեւելը .
Ա. Կրօնական դաւանանքը (dogme) զիտու-
թեան հանդէպ :

Բ. Կառավարութեան յարաբերութիւնները
և կենցելին հետ :

Գ. Ազգասահմանութեան կազմակերպութիւնն
ու փրափականը :

Համաժողովը տեսեց երեք օր . գլխաւոր
անդամունքներ եղան բայց Սերձին և Հեղե-
նէն , Ֆէրտիսան Պիլիսոն , Ֆիւրնեմն , Տքիք ,
Տունելու Նիէօվեննիփէս , Քննուչէ , Տըրբիսթ-
ոփիս , Փըլո , Տին , Հիփորի , Պողասո , Լորան ,
Արծո , Վոլթեր , Օկանէօր , Տամպոն , Փիլի-
ֆան , Հիւլպար , Ֆերո-Ռիշար , Ալման , Եւն :

Համաժողովին առաջին նիստէն յետոյ , բո-
լոր անդամները թափօր մը կազմելով գացին
«Փրդթա Փիք» պարապարուոր , որից մաս Կարե-
պալտիք բանակը եւ պապութեան այսարնական
իշխանութիւնը տապահեց , եւ այդ մեջ ու փրր-
կարար գէպիք տօնեցին , պասկներ գնելով հնա
կանքնուած յիշասակարանին ոտքը , եւ Տառեր
արտասաններով :

Համաժողովը փակուելէ յետոյ , անդամներուն ստուգը մէկ խումբը գնաց պատկներ գնել Կարիքալութիւն և ձորտանո Պրունոի արձաններուն ուղը :

Պերթը որ, որ անձնական տկարութեան պատ-
ճառով չէր կրցած ներկայ գտնութիւ Համաժո-
ղովին, դրկած էր հետեւեալ հոյսկազ նամակը,
գոր Պ. Պիւսոն կարպաց առաջին նկատին մէջ
և որ արանչելի կերպով կ'ամփոփէ Համաժո-
ղովին նշանակութիւնը և ազատախոհութեան
սահմանն ու գերբ :

Ահա թարգմանութիւնն այդ նսամակին .

«Կ'ողջեւնեմ Ազատ Մասման Համաժողովը
վը՝ Հռոմի մէջ գումարուած, անոր անդամնեւ-
րուն կը դրիեմ իմ բարեմայթութիւններս իրենց
գործին եւ իրենց անձին համար :

« Աղասի Մատածման Համաժողովին Հռոմի
մէջ գումարլումը ժամանակներու նշան մըն է,
որովհետեւ Հռոմ զիտութեան ու մատածման
կերպումին կեզրոն եղաւ՝ աւելի քան հազար
հնագ հարիւր ատրիւ Ան էր Ֆիշը այն « անզին-
դոց գուբը » զոր Յովհաննու Յայսնութիւնը
կը գուշակէ, եւ որմէ կ'ելլէին մասպաշտու-
թեան. մունաճուռ Եւսին և հաւատան օննեաւ.

թեան ախտաժէտ գոլորշները, զոր աստուածապետոթիւնը կը յարուցանէր : Իր վանական ու միաբանական ջոկանիւներուն վրայ կրթիսած, ան կը յուսակնէր մարդկերը յախտենաբար հոգեւոր ու աշխարհական կրկնի օտուսերին տիրապետութեան ներքեւ պահպանել : Մեր օրունիւսկ, Փարփակ մէջ իմոցաք տոմինիկեան մը որ մնր մայրաքայտին ամարինին բարձունքն աշխարհական իշխանութեան միջամտութիւնը կը պահնէր : Խիստալա Եկեղեցն արդ յաւակենութիւններէն տառապատճէ է Թերեւու աւելի քան ու եւ է ազգ, միջին գարուն, եւ ա'լ աւելի՝ նոր ժամանակներուն մէջ, երբ ժամանակ ու գիտութեան ազան գարգառութիւնը, Կերածութեան շընանին, իր ծոցին մէջ խեղուութ են պատութեան ձեռքով : Ճորտանո Պրունօփ խարով ցես կը միայ, ու Գալիլէի գալու կրիկը չի կրնալ մոռոցել, որովհետեւ նոյն ինքն զիտութիւնը զատապարտութիւնն էր ան կոտնական գաւառնանքին եւ Սուրբ-Գրիգոր անունով կատարուած :

« Հոս իսկ՝ Հոռոմ մէջ, կը լեռական բանութիւնը այն ատեն միայն գաղրած է երբ իստալիս ափրածած է անոր աշխարհական մայրաքայտին :

« Ուրեմն արդար ու ազնիւ ձեռնարկ մըն է, մարդկութեան համար փրկարար, որ մեզ հոս կը հաւաքէ, լաւ ցոյց տարս համար նոր մարին բնարդիւթիւնը եւ նոր բնկերութեան յալթանակը, որ իր հեղինակութիւնը կը քաղէ կարծիքը եւ գիտական հաստատութիւնը բացարձակ անկախութենին :

« Ահա զօրշ զոր մնէր կը կանգնենք Վատիկանին՝ աստուածաբան յայսութեան եւ պապական անսխալութեան այդ կնորսավայրին՝ զիմացը :

« Սակայն միշտ պահենք բարեացակամ վեհութիւնը որ կը վայէ արգարութեան եւ ճշմարտութեան համար մեր տածած սիրուն : Գիտութեան ճայնը ոչ բանաւորներու, ոչ բացարձակ զարգապետականներու ճայն մըն է : Ինչ ալ եղած ըլլան աստուածպետութեան ոճիները, չնիք կրնար ուրանալ բարիկները զոր քրիստոնէական մոտաւոր շարժումը ատենօք սփուած է աշխարհի վրայ ։ Քաղաքակրթութեան փուլ մը, « պթատ » մը ներկայացուցած է ան, որմէ առաջ

անցած ենք այսոր՝ մարդկութեան յառաջնաազաց բնաշղութեան մէջ : Մեր սկզբունքներուն հակասակ վարուած պիտի ըլլայինք եթէ մնիք ալ կեղեքբինք մեր նախնին կերպիչները, թէ որ մնոնք բաւականանան իրենց երբմնի կարծիքներուն հաւատարութիւն մնալով՝ առանց զանոնք մնիք բանի բնդունիլ տալ յաւակնելու : Ինչ որ մնեք կ'ուղենք համաստավկւտ, ինչ որ իրաւունք եւ պարականանութիւն ունինք ընկերու, կերպական եւ յետարէմ ոգիին ձեռքէն խելւն է կառավարութեանց պաշտօնական առանցորդութիւնը եւ մանաւանդ խիդեներու ստիպուական վերակացութիւնը, ժողովրդական գաստիգրական ման եւ բնկերական համերաշնութեան գործերու վրամաւր:

« Մենք Սիրիայէն իջած մարգարէին յաւակնութիւնները չունինք՝ մեր թշնամիները կատորելու եւ նոր տառնաբանեայ պատուիրանք մը հաստատելու :

« Գիտութիւնը զոր կը հոչակենք, կ'առաջնորդուք ներդրամութեան նոր ոգիէ մը որ հիմուած է, կը կրկնեմ, մտածման ազատութեան եւ բնական օրէնքներու ճշգրիտ ծանօթութեան վրայ :

« Զիփորթենք այս մեթուր աստուածաբանական սոււագնութեան մեթուրին հետ, որ առաջուց իր հետեւութիւնները կը հանէ աստուածային ներջնչումներէն յայտնուած երեւակայական գաւանանքներէ (dogme), զուտ « սկզբանափկէ », ո եւ է իրականութենէ զուրկ, եւ անիմաստ հաստատութենիրու եւ հերետիկոսութեանց մասնուած անդադար :

« Գիտութիւնը, զոր մենք կը ներկայացնենք, իր ուղղութիւնները տիրական կը գարմանէ ամէն կարգէ մէջ, արուեստագործական, քաղաքական, զինուորական, կրթական ու մանաւանդ բարոյական կարգին մէջ, միմիայն բնական օքնեներու վրայ հիմուելով՝ որոնք եթէն (a posteriori) հաստատած են գիտութիւններով և ու փորձարկութիւններով լև ամէն տեսակ գիտուններու, — բնագէտ ու մեջենագէտ ինչպէս պատմագէտ ու տնտեսագէտ, քեմիագէտ, բժիշկ ու բնապատմէ ինչպէս հոգեբան ու ընկերաբան :

« Այսպէսով պիտի հաստատենք աշխարհիս մէջ սփրակետութիւնը բանականութեան մը՝

հին նախապաշարութեակէն ու գաւանաբանական սիստեմիկէն ազատազրուած, այսինքն բարձրաբարյն իսէալ մը, բարյական մը աւելի բարձր եւ աւելի ապահով քան հին օրերու բարյականը, որովհետեւ միշտ հիմուած է մարդկա-

յին բնութեան ծանօթութեան վրայ եւ կը հըս-չակ ու կ'ապացուցանէ մարդկուու եւ ազգերու մատառը ու բարյական համերաշխա-թիւնը: »



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ֆարմանի Ասմանի

Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Ե Ց

Ֆրենքլի Մ Ա Ք Լ է Ր

Երկրորդ զայ ի մօյուանն եւ յաղթէլ(1) զիսշ պահ-շաւանն Փօրասի ի Հնիյին եւ բազաւոնի խիրայիշ զնան(2), եւ զովեաց զնան յաղացական վասն գեղեցկութեանն մինչեւ զեզ դուսրն բազաւո-րին եւ ցանկայ տեսանել այօն զնարմանն :

Վաղիւն թագաւորն ի դուրս ելանէ, եւ զօքք եւ քաջ մանկոփիքն ի հետ իւր կոչէ. Զամէնն մէջ մօյանին հաւասար կմնանեցնէ, որ գայ Ֆարման մանուկն ի խաղ մըտանէ :

Փոխէ Ֆարման մանուկն դիալաւն եւ հագնի ծեղուցեղ գունզզգուն զերթ ըզվարդ ծաղկի, Հնենու ի ձի կարմիր նըման հրեղինին, Այսպէս եւ իւր ընկերքն օրով հնու լին :

Մըտաւ նա(3) ի մօյան առջեւ արթային, Յանկայր մնջ թագաւորն փառաց եւ պատվին, Ով զնա որ տեսանէր ընկերօքն որ գային, Սան իւրեանց մըտին թէ չնեն հողածին :

Հընչեն ըզացն երգոց եւ գեղանակին, Չորտումն թմրկաց որ ի խաղ մըտին, Հզիշանուն խաղան որ երգ գումարին, Թընդար գողրիւն(4) եւնէր եւ ձայն ահագին :

(1) Ձեռագրին մէջ՝ աղբել. (2) Ձեռագրին մէջ՝ զնայ.

(3) Ձեռագրին մէջ՝ նայ. (4) Ձեռագրին մէջ՝ դրցուն.

MISTOIRE DE PHARMANI ASMAN

TEXTE ARMÉNIEN

Publié et traduit par

Frédéric MACLER

V

Il arrive pour la deuxième fois sur la place (fol. 53) et il vainc le brave athlète indou Polat. Le roi le félicite et le lorgne devant les habitants de la ville pour sa beauté; la fille du roi l'entend et désire voir Pharman de ses propres yeux.

Le lendemain le roi sort et il appelle avec lui les soldats et les braves jeunes gens; il les fait se ranger tous sur la place pour que le jeune Pharman vienne jouer [avec eux].

Le jeune Pharman change de vêtements; il se revêt d'habits bigarrés et devient pareil à une rose; il monte sur un cheval rouge, pareil à un [être] de feu; de même, ses compagnons qui sont avec lui.

Il entre sur la place devant le roi; le grand roi désirait la gloire et l'honneur; tous eucx qui le voyaient arriver avec ses compagnons disaient en eux-mêmes: Ce ne sont pas des êtres nés de la terre.

On fait résonner des chants et des airs, les tambours battent tandisque le jeu commence. Quand les chevaux (fol. 53 vo) s'assemblent pour jouer, un grand fracas se fait entendre et un bruit énorme.